

## ԵՐԲ ԿԸ ԴՈՂԴՈՂԱՆ ԶԵՌՔԵՐՍ ՊԻՆԴ

Փառք Աստուծոյ, ցարդ որեւէ գանգատ չունիմ բանող ձեռքերուս հասցէին: Հազար փառք, որ ձեռքերս պինդ են առ այժմ ե՛ւ գրելու, ե՛ւ ձեռնուելու ե՛ւ բռնեցմ ե՛ւ ճեղքելու: Երբ կը տեսնեմ դողդողացող ձեռքեր, փառք կու տամ Նախախնամութեան, որ ինձի պարգեւած է բնական և պինդ ձեռքեր:

Ընդհանրապէս չդողդողացող ձեռքերս, վերջին շրջանին ակամայ սկսած է դողդողալ ոչ թէ ֆիզիքական թերութեան պատճառով, այլ՝ ի տես մեր ազգային կեանքէն ներս արձանագրուող նահանջներուն և բնկրկումներուն: Սկսան դողդողալ, դառնալով անդրադարձը գիտակցութեան և ենթագիտակցութեան մէջ տեղի ունեցող փոթորկումներուն և ակեղծումներուն: Փոթորկումներ ցնցող, որովհետեւ մեր ազգային կեանքէն ներս իսկապէս կը պատահին փոթորիկ յառաջացնող իրադարձութիւններ և ազգային կեանքով մտահոգ ցանկացած անձ, չի կրնար մնալ անտարբեր նման պատահարներու դիմաց:

Բայց, ե՞րբ կը դողդողան ձեռքերս պինդ:

Կը դողդողան, երբ կը տեսնեմ անցեալին եռուն եղած հայկական ազգային վարժարաններ, իսկ այսօր, դատապարտուած դատարկումի ու փակումի: Վերջին տասնամեակին, ո՞ր հայկական դպրոցը չտուժեց, մին հարկադրուած փակեց իր դռները, միւսը փակեց դասարաններ, ուրիշ մը կը տառապի աշակերտներու սակաւութեամբ, այլ վարժարանէ ներս աւելի կը յաճախեն արարներ ու արաբախօսներ, քան՝ հայերէսներ ու հայախօսներ: Ինչպէ՞ս կարելի է բնորոշել հայ դպրոցին այժմու իրավիճակը, եթէ ոչ՝ ողբերգական ու ցաւալի: Ինչպէ՞ս չդողդողան ձեռքերս պինդ, երբ դասարաններու միջանցքէն կ'անցնիմ՝ տամուկ աչքերս յառելով փռածածկ գրասեղաններուն, կը զգամ նահանջը մեսրոպաշունչ օճախին: Այն գրասեղանները, որոնց վրայ երէկ Դաւիթ Անյաղթի ու Գրիգոր Մագիստրոսի մասին կը գրէին, այսօր փաւած են ու խարխուլ: Ինչպիսի՞ք անզգամ հայ մը պէտք ըլլալ, որպէսզի կարելի ըլլայ մնալ անհոգ՝ հայ վարժարանին նահանջին դիմաց:

Կը դողդողան ձեռքերս պինդ, երբ կը տեսնեմ հայ ծնողներ ամենայն սառնասրտութեամբ իրենց զաւակներուն ձեռքերէն բռնած զանոնք կ'առաջնորդեն ձուլման ձուլարան՝ օտար վարժարաններ: Մեծահասորուստ դարձած նորեղակներ, քաղաքային մեծամտութիւնէ ելած իրենց զաւակները կ'օտարացնեն մեծագումար ծախսերու կողմին: Հայ ծնողքը ինչպէ՞ս կ'ոտնակոխէ Մաշտոցի տունը և իր անմեղ հայրորդին կը նետէ ձուլարանի երախը, որպէսզի մի քանի տարիներ ետք ընդհանրապէս

հեռանալ իր ազգութենէն: Մինչ համեստ պայմաններու մէջ սպարող ծնողներ, պետական վարժարաններուն աժանութիւնը պատրուակելով, իրենց զաւակները կը գրկեն Մեծն Տիգրանի հերոսութիւններուն իմացութենէն և Քաջն Վարդանի սիրանքին դասապահէն:

Կը դողդողան ձեւաւերս, որովհետեւ հայր կը շարունակէ թուրքին գործը՝ սպիտակ և անարիւն շարդով... ինքնակոտորածով...:

Ինչպէ՞ս չդողդողան ձեռներս, երբ կը տեսնեմ հայ երիտասարդներ, նորահաս սերունդի ներկայացուցիչներ զմայլած թրքական-արաբական երաժշտութեամբ՝ կը հեռանան հայոց հազարագումն մշակոյթէն: Երիտասարդներ զամուռած պատառին դիմաց խոր սպարումով կը հետեւին թրքերէն շարժապատկերներու, կը կապկեն եւրոպացիներն ու մշակոյթ գուրկ ամերիկացիները. իսկ ո՞ւր է մեր ազգային գիտակցութիւնն ու տոհմիկ ժառանգութիւնը. ինչո՞ւ այդպիսի հեշտութեամբ լքել մեր հարուստ անցեալը և փարիլ օտարին, անհրապոյրին և ազգաւանդ սովորութիւններուն: Մեր գոյատեւման նուիրական պայտարին մէջ ամէն օտարագման էայլ, անկասկած, դող կը յառաջացնէ իւրաքանչիւր հայատրոպի սրտին մօտ:

Կը դողդողան ձեռներս պինդ, երբ կը լսեմ խառն ամուսնութիւններու շարան մը ա՛յլիւրջ. արդէն մտահոգիչ չափանիշներու հասած այս վարս կը, խլիբլը կըծող, դարձած է մեր ձուլման առաջին ազդակը: Հայու ազգանունի կողմին, երբ կ'ընթերնում օտարազգի մականուն մը, որոնք պիտի դառնան կեանքի ընկերներ, սարսուռ մը կ'ապրիմ ակամայ. հայութիւնէ դատարկուած, ուծացած և հայու առաջին թշնամիները անոնք են, որոնք եկեղեցւոյ խորանին դիմաց «Հայր Մեր»ի փոխան արարեքէն կամ ասորեքէն աղօթքով ընտանիք կը կազմեն: Այս երեւոյթը մեր ազգային մեծագոյն աղէտն է, որուն յանցաւորները հայ ծնողներն են՝ իրենց զաւակները օտարացնող:

Կը դողդողան ձեռներս պինդ, երբ կը լսեմ հազարաւոր տղարներ արժող նշակերոյթներու, պարահանդէսներու, յոբելեաններու, մեծարանքներու մասին, որովհետեւ՝ անդին հայկական հաստատութիւններ կը տատապին նւիրական անձկութենէ, ուրիշներ արբշխ սեղաններու շուրջ որկոր որովայն կը գոհացնեն. ազգային վարժարաններու համեստ ուսուցիչներ ամսական կը սպասեն, անդին ազգային հաստատութիւններ աւագակներով կը վխտան, մեծարանքներու համար գումարներ կը մսխեն: Ինչպէ՞ս չդողդողալ, երբ մարդիկ մի քանի ժամուան ստամոքսի հանոյքի համար մեծագումար դրամ կը շռայլեն, անդին միտքի ու մշակոյթի գործիչներ ամսական կ'որոնեն:

Կը դողդողան ձեռներս պինդ, երբ հայ մտուկներ դառնալով գոհ իրենց ծնողներուն կը կրեն օտար և ոչ-հայկական անուններ, անունը թարգմանն է մէկու մը նկարագրին ու ազգային պատկանելիու-

թեան, խորհրդանիշը պայտարի մը, դատի մը, ի՛նչ հրճուանք կ'ապրէինք եթէ մեր շուրջի Փօլերը, Թօնիները, Ռոպէրներն ու Ժողէֆները կոչուէին Արարատներ, Տիգրաններ, Տարօններ, Սեւակներ ու Հայդուկներ: Նոր սերունդը առաջին հերթին հայկականացնե՛նք հայկակա՛ն կոչումներով:

Կը դողդողան ձեռքերս պի՛նդ, երբ բարեկեցիկ պայմաններու մէջ ապրող հայ ընտանիքներ կը բաւարարուին մէկ կամ երկու գաւակներով, այլապէս՝ ինչպէ՞ս պիտի ստուարանայ մեր ազգը տուժած, ինչպէ՞ս պիտի ըլլանք վրէժխնդիր մեր մէկուկէս միլիոն նահատակներուն, ինչպէ՞ս պիտի հակակշռենք ձուլուողներուն և օտարացողներուն: Բազմացումը և շատացումը պէտք է ըլլայ իւրաքանչիւր հայ ընտանիքի կարգախօսը: Թող ամէն հայ տուն օժտուի Տիգրանով ու Վրէժով, մի՛ն՝ որպէս հզօրութեան ապացոյց, միւսը որպէս վրէժ՝ կենդանութեան և անմահութեան մեր բնաշնչումը ցանկացող բուրքին դիմաց:

Դեռ բազմաթիւ պատճառներ կան, որ իւրաքանչիւր հայատրոպի սիրտի տէր հայու ձեռքերը դողդողան. երբ հայեացք նետենք անցեալին, խորանանք պատմութեան խորքերը և իմանանք օտարացման այն դառն դէպքերն ու դրուագները որոնք պատահած են ու կը պատահին, կարելի չէ չդողդողալ. օրինակ՝ բազում գաղթօճախներ, որոնք հայաթափ են այսօր. հազարաւոր հայեր ցա՛րուցրիւ եղած աշխարհի չորս ասիերը, որոնք անտեղեակ են իրենց լեզուէն ու ազգային մշակոյթէն. ուժացումի և ձուլման ամէնօրեայ փաստերը և հսկայական նահանջը մեր լեզուին ու գրականութեան:

Ինչպէ՞ս չդողդողանք և մնանք պի՛նդ այս կործանարար երեւոյթներուն դիմաց:

Կա՞յ միջիթարանք մը սփոփարար:

...Բայց, դողդողացող ձեռքերս ետ կը դառնան ջղուտ, երբ հայեացքս կ'ուղղեմ մեր գոյատեւման ապաւէն Հայաստանին ուղղութեամբ, որովհետեւ՝ հողին վրայ ե՛ւ հայ դպրոցը ե՛ւ հայ տունը ե՛ւ հայ ընտանիքը հզօր են ու անյողդողդ. ան է հանուր հայութեան միջիթարանքը և փրկութեան լաստը, որովհետեւ՝ հայրենիքը յաւերժական է, հոն ապրողն ու ուժեղողը՝ յաւիտենական:

Հողը մեր փրկութեան լաստն է, Հայաստանը մեր անմահութեան երաշխիքը...:

ԱՒԵՏԻՍ ՌԱԶՄԻԿ